

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### ԳԻՐՔԵՐՈՒՆ ԳԻՐՔԻՆ...

Տեղ չունին մեզ համար գրատունիս դարաններն ,  
Մեծ ու փոքր՝ ամենն ալ զիրքերով ծանրաբեռն :  
Երկու մեծ ճակատներ , բանակներ զերդ կրրկին ,  
Եռարեւ , ութաշեայ , կեցուածքով ահազին .

Ուրիշ զոյզ մ'իրենց մօս , միւս մ'ալ դէմ յանդիման ,  
Անոնցմէ բայլ մը լոկ ես՝ կանգուն կը մընան .  
Երեխներ մինչ ուրիշ՝ բարձր ու նեղ՝ մարտկոցներ  
Կը քրւին , զլուխներնին խրոխս տրնկած դէպի վեր :

Ոչ մէկ տեղ՝ մեզ համար , դիրքերուն մէջ այդ վէս ,  
Որոնցմով խուզս այս լուռ ռազմադաւս մ'է կարծես ,  
Ո՛վ զիրք սուրբ , հոգում՝ յանձնան , Ասուծո՞յ դու մատեան ,  
Ուր սիրերն երկընին խորհուրդներն կը կարդան :

Երբ դուրսի մայրիկն մաղուած տիւր ոսկի  
Լուսամուտ փեղկերէն նեզիկ ներս սողոսկի ,  
Կամ զիւերը , երբ որ , փառփառ լոյսը նրազին  
Լեցընէ ողջ սենեակս իր վառեօվը ուժզին ,  
Ու յանկարծ թիկուններն ոսկեկազմ զիրքերուն  
Զերդ կիտուած ասպարի՝ նըռուկն ուղօղուն ,  
Բըլեակնած աչս ինչո՞ւ կը փնտու իսկոյն մեզ ,  
Է՞ր մեզի կը տենչամ անձկանով ըղձակէզ...

Ա՛խ , մնացի՛ր դուն ինձ մօս , սեղանիս վրայ՝ անփակ ,  
Սյոդէս լուռ տարածած էջրդ չինչ՝ ձախիս տակ ,  
Ու , ճամբուլը սրտիս , փոխանցէ՛ աջիս՝ ոյժ ,  
Խանդ ամբիծ հաւասիի , ներընչման յոյզ անոյշ .  
Որ գրիչս յոյլ , դողդոզուն , չը սահի ձեռքէս վար ,  
Ու խեղդուին խորհուրդներս զիւերին մէջ խաւար :

Տեղ չունին , մեզ համար , գրատունիս դարաններն .  
Մեծ ու փոքր , ամենն ալ , զիրքերով ծանրաբեռն :  
Քու տեղն հո՞ս է միայն , Ասուծո՞յ ո՛վ ունչ դուն .  
Սեղանիս վրայ՝ Դիրք սուրբ , ո՛վ դուն լոյսը մարդուն :